

1999

Մատենադար “ԱՇԽԱՏԱՆՔԻ Թիւ. 2

ԱՆՏՈՆ ԶԵԽՈՅ

ԳԵՂԻ

(ՈՒԽԱԿԱՆ ԿԵԱՆՔ ԱՐՆՈՒԱԾ)




ՏՐՈՒՄԱԽՈԲՆ ԿՈՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

ՄԵԿ ԱՐԴՐՈՒԱԾ

ԹԱՐԳՄԱՆԵՑ ԱՆԳԼԵՐԵՆԵ

Յ. ԹՈՒՐՈԽՅԱՆ

Հրատարակ. Ա. ԹՈՒՐՈԽՅԱՆ ԳՐԱԾԱՆ



հջՄԻՐ
ՏԵՂՄԱՆ ՔԵՐԵՐԵՄՆ

1912

Մասեհանշար "ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԻՒ 2

ԱՆՏՈՆ ԶԵԽՈՅ

ԳԵՐԵԼ

(Առևտութեան կեանքէ ԱՌԱՋՈՒԱԾ)

ՏՐԱՄԱԽԱՐԱՆ ԿԱՏԱԿԵՐՊՈՒԹԻՒՅՆ

ՄԵԿ ԱՐԱՐՈՒԱԾ

ԹԱՐԴԱՆԵՑ ԱՆԳԼԵՐԵՆԵ

Յ. ԹԱՐԱՎՈՒՅՆ

Հրատարակ. Յ. ԹԱՐԱՎՈՒՅՆ ՎՐԱՅԱՆ



Ի ԶՄԻՐ

ՏՐԱՎՈՒՅՆԻ ՔԵԴԻՉԵԱՆ

1912

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

Տիկին ՓՈՓՈՎԱՄ.—Դեռատի այրի մը, նիւ-
հար և գունատ դէմքով, հարուստ կալուածա-
տէր:

ՍՏԻՓԱՆՕՎԻՉ ՍՄԻՐՈՅ.—Հանգստեան կոչ-
ուած հրամանատար մը, նմանապէս հողատէր:

ԼՈՒՔԱՄ.—Տիկին Փոփովախ ծառան, ծեր ու
երկուս մէկը:

Տեսարանը կը ներկայացնէ Տիկին Փոփովայի
սենեակը՝ մահուր եւ նոխ կարասիներով զար-
դարուած: Պատերէն կախուած շրջանակաւոր նը-
կարներուն վրայ կիսովին սեւերով ծածկուած:
Տիկին Փոփովա սեղանի մը բով բազկարոսի մը
վրայ նստած է, աջ ձեռքը ծնօթին դրած, իսկ
ձախով բռնած է լուսանկար մը, զոր խոր նայ-
ուածերով կը դիմէ. դեմքը տխուր ու վըսաբեկ:
Քովը կեցած է իր ծառան՝ լույս:

29. 1625

41619-60

ԴԵՒԾ

ՏՐՈՄԱԽԱՌՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

ՄԷԿ արարուած

ՏԵՍԻԼ Ա.

ԼՈՒՔԱՄ.—Ըստածդ ճիշտ է, Տիկին, այս կեր-
պով ինքզինքու պիտի մեացնես: Ազախինը և
խոհարարը առառու գացին ելակ ժողուելու: ա-
մէն ոք հաճոյքի և ուրախութեան մէջ է, նոյն
խոկ մեր կատուն՝ բակը արեւին մէջ պառկած:
կը տապլտի և թռչուններ բռնելու ետեւէ է:
խոկ գուք, հոս՝ այս սենեակին մէջ փակուած կը
մնաք ամբողջ օրը, իբր թէ վանքին մենաստա-
նը եղած ըլլայիք:

Տիկին ՓՈՓՈՎԱՄ.—Ու երբեք ալ գուրու չպի-
տի ելեմ: Եւ ինչո՞ւ, կեանքս վերջացած է ար-
դէն: Ոն գերեզման իջաւ, ու ես այս չորս պա-
տերուն մէջ թաղուած պիտի մնամ: Մենք եր-
կուքս ալ մեռած ենք:

ԼՈՒՔԱՄ.—Ինչո՞ւ համար այդպէս կը խօսիք,
Տիկին, այդ խօսքերնիդ ինձ մեծ վիշտ կը պատ-
ճառէ: Նիքոլա Միխայէլօվիչը մեռած է, ո՞վ
գիտէ, թերեւս Աստուծոյ կամքը այդպէս էր և
գուցէ խաղաղութեան մէջ կը քնանայ: Դուք

շափէն աւելի կ'արտասուէք, Տիկին։ Ամէն բան
իր վախճանը ունի։ Պէտք չէ որ լաք ու ողբաք
այսպէս՝ մինչեւ ձեր կեանքին վերջը։ Ես ալ
կորսնցուցի իմ պառաւ կինս։ բաւական ժամա-
նակ անցեր է, լա՛ւ, բայց ի՞նչ ընենք։ Ամրող
ամիս մը լացի ու սպացի։ Այդչափը կը բաւէ
իրեն համար։ Եթէ մինչեւ կեանքիս վերջն ալ
ողբայի, չափէն աւելի պիտի ըլլար։ (Մեկուսի)
Բա՛ն, որո՞ւն հոգը հատեր էր։

Դուք բնաւ տեղ մը չէք երթար, և ոչ ալ
այցելու կ'ընդունիք։ Եթէ թոյլ կուտաք, ըսեմ
թէ՝ սարդի կեանք է որ կ'ապրիք։ Շատ լաւ
պիտի ըլլար՝ երա գոնէ դրացի չունենայիք, բայց
ունիք։ Մօտակայ ամրոցին մէջ զօրագունդ մը
կայ, սպաները գեղեցիկ երիտասարդներ են։ Եր-
թէ չեմ ձանձրանար զիրենք գիտելէ և սքան-
չանալէ։ Ամէն ուրբաթ պարահանգէս կայ հոն,
ու նուռագախումբը ամէն անգամ գեղեցիկ կտոր-
ներ կը նուռագէ։ Ո՞հ, տիկին, տիկին, դուք գե-
ղեցիք էք և գեռատի, արին ու կաթ։ Միակ
բանը որ կայ ընկլիք՝ կեանքերուդ խնայելն է։
Այդ գեղեցկութիւննիդ յաւիտենական չէք կըր-
նար պահել։ Բայց գեռ տասը տարի ուզած ձե-
ռովնիդ կրնաք սպաները առաջնորդել և հիացը-
նել ձեզմով։ Իսկ անկէ վերջ՝ պարագաները ի՞նք-
նին կը փախուին։

Տիկին ՓՈՓՈՎԱ. (Անյոդողող)։— Կազաչեմ,
այլեւս ինձ այդ կերպով մի՛ խօսիր։ Գիտես որ,
սիրելի ամուսինս կորսնցնելէս ի վեր, կեանքը
այլեւս ինձ համար ոչ մէկ հրապոյը ունի։ Կը
կարծես թէ ես կ'ապրիմ, բայց կը սիսալիս։ Եր-

գում ըրած եմ չգտգրիլ սուգ պահալէ՝ մինչեւ
կեանքիս վախճանը, և այլեւս ո՛չ մէկ այցելու
ընդունիլ։ Կը հասկնա՞ս ինչ կ'ըսեմ։ Կ'ուզեմ որ
անոր հոգին տեսնէ թէ որչա՞փ կը սիրեմ զին-
քը։ Այս՛, գիտել թէ գուն տեղեակ ես այն բո-
լոր ցաւալի և նոյնիակ ստայօդ անիրաւութիւ-
ներուն, զորս ըրած է ինձ հանգէստ, այլ սակայն
ես իրեն հաւատարիմ պիտի մնամ սինչեւ մահս,
ու պիտի ապացուցանեմ թէ որքան կրնամ սի-
րել։ Եւ երբ անգի աշխարհը իրարու հանգիւ-
պինք, ան ինձ պիտի գտնէ այնպէս անարատ՝
ինչպէս որ մեռած ատենը թողուց։

ԼՈՒՔԱ. — Փոխանակ այգպիսի բաներով մը-
տատանչուելու, տիկին, լաւ պիտի ըլլայ որ
պարտէզը ի՞նչս և քիչ մը ման գտա։ այդ կեր-
պով սիրոդ կը հանգստանայ, կտս եթէ կը հա-
ճիս, հրաման տուր Փայլակը թամրեմ՝ գրացի-
ներուն տեսութեան երթաւ։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Ո՞հ, այդ նժոյգը . . . ան
որչա՞փ կը սիրէր Փայլակը, իր սիրական ձին
էր։ Ու ինքը որչա՞փ լաւ ձիտվար մըն էր։ Որ-
շա՞փ գեղեցիկ կ'երեւէր՝ երբ սամնձը կը բոնէր
ու ձին կը սլանար։ Լուքա՛, նայէ որ լաւ ինա-
մես Փայլակը։

ԼՈՒՔԱ. — Շատ լաւ, Տիկին, անհոգ եղիր։
(Դուրսէն զանգակլ կը գարնուի)

Տիկին ՓՈՓՈՎԱ. (ցնցուելով) — Ո՞վ կրնայ ըլ-
լաւ այդ, ո՞վ կրնայ գալ հոս։ Լուքա՛, ըսէ իրեն
թէ՝ ոչ ոքի կ'ուզեմ տեսնել։

ԼՈՒՔԱ. — Իր հաւատարիմ արէն։ (ըստ ու կը
մեկնիի)

ՏԵՍԻԼ. Բ.

(Տիկին Փոփովա առանձին գալձեալ լուսանը-
կարը վերցնելով կը զիտէ ու աչքերը կը սրբէ):

Տիկ. ՓՈՓՈՎԱ. — Պէտք տեսնես, Նիքօլա,
պիտի տեսնես թէ որչա՞փ կը սիրեմ քեզ ու նե-
րողամիտ եմ: Աէրը պէտք չէ վերջանայ մին եւ
կեանքիս վախճանը, մինչեւ որ այս խեղճ սիր-
ութ բարախելէ դադրի այլնեւ (արցունիու ժպիս
մը կ'արձակի): Ո՞հ, չե՞ս ամչնար: Հաւատարիմ
կին մ'եմ և այդպէս տալիիւ ուխտած, հաւատա-
րիմ պիտի մ'նամ մինչեւ գերեզման... Եւ գու
չե՞ս ամչնար ըրածէդ, նախկին սիրելիս: Դու
մէկէ աւելի անգամներ ինձ դէմ մեղանչեցիր,
ինձ հետ քէնցար, անգամ մը չորս շաբաթի չափ
առանձին՝ երեսի վրայ թողուցիր, ու իս այդ
օրերուն տառապեցայ կեանքիս մէջ չափէն ա-
ւելի:

ՏԵՍԻԼ. Գ.

ՏԻԿԻՆ. ՓՈՓՈՎԱ. ԵԽ ԼՈՒՐՅԱ.

ԼՈՒՐՅԱ. (Աերս կը մտնէ բարկացած երեւոյրով). — Տիկին, պարո՞ն մը կը փափաքի ձեզ տեսնել,
ան հաստատապէս խօսիլ կ'ուզէ ձեզ հետ:

Տիկին. ՓՈՓՈՎԱ. — Կարծեմ զիտես ու կընաս
պարսնին ըսել թէ՝ ամռանոյս մահէն ի վեր ոչ
մէկ այցելու կ'ընդունիմ:

ԼՈՒՐՅԱ. — Էսի այգպէս, տիկին, նոյնիսկ կըրկ-
նեցի ալ, բայց ան զիս մտիկ ընել չուզէր. Կ'ը-
սէ թէ կարեւոր խնդրոյ մը մասին ձեզ անպատ-
ճառ պէտք է որ տեսնէ:

Տիկին. ՓՈՓՈՎԱ. — Զեմ ուղեր տեսնել զինք,
եմ ուղեր տեսնել:

ԼՈՒՐՅԱ. — Շունչս հատաւ այգպէս ըսելով ի-
րեն, տիկին, բայց ան կարծես դժոխքէն վա-
խած սատանայ մըն է, ինձ անպատուեց ու տ-
ռանց կարեւորութիւն տալու ըսածներուս, ներս
քալեց: Հիմակ ճաշասրահը կ'սպասէ:

Տիկին ՓՈՓՈՎԱ. (զայրազին). — Լա՛ւ, ներս
խրկէ: Այս որչափ լրբութիւ է: (Լույս կը մեկնի):

Տիկին ՓՈՓՈՎԱ. (ոսի և լեզով). — Որչափ ան-
տանելի արարածներ են մարդիկ. Ի՞նչ կ'ուզեն
ինձմէ, ինչո՞ւ համար կուգան իմ հանգիստ վըր-
գովելու: (Կողմնակի) Հասկցայ, այլեւս մենաս-
տանի մը մէջ ապաստանարան գտնելու եմ: (Մը-
տախոն) Այո՛, մենաստան մը, մենաստան մը:

ՏԵՍԻԼ. Դ.

ՏԻԿԻՆ. ՓՈՓՈՎԱ. ԵԽ ԼՈՒՐՅԱ. ՍՄԻՐՈՅ

ՍՄԻՐՈՅ (Աերս մտած պահուն Լույսին). —
Հատ մի խօսիր, ցնդած, երկար ականջներով
տւանակ: (Նշանելով տիկին Փոփովան՝ յարգան-
գանիով) Պատիւ ունիմ ծանօթացնել իւքպինքս՝
կրիւրի Սթէֆանօվիչ Սմիրոֆ, հանգստեան կոչ-
ուած սպայ և հոգաչէր: Ստիպուած եմ կարե-
ւոր խնդրոյ մը համար հոս գալ և ձեզ անհան-
գըստացնել:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Ի՞նչ ունիք ըսելիք:

ՍՄԻՐՈՅ. — Զեր մեռած ամռախնը, որուն
ճանչնալու պատիւը ունիմ, տակաւին ինձ կը
պարտի հազար երեք հարիւր բուզլի: (Գրպա-
նին բույր մը հանելով) Ահաւասիկ իր մուրհակը:
Խնդրում հաճեցէք վճարել զայն, որովհետեւ պար-
տաւորուած եմ գրաւի գրած հաղերուս տուրքը
գաղը անպատճառ վճարել:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Հաղար երեք հարիւր ըուպէի . . . : Ի՞նչպէս կ'ըլլայ որ ամուսինս ձեզ ադչափ գրամ կը պարտի:

ՍՄԻՐՈՅ. — Ինձմէ գարի գնած էր :

Տիկին ՓՈՓՈՎԱ. (մեկուսի Էռլային). — Լուքա՛, չես մոռնար անշուշտ Փաղակին գարի տալ: (Էռլա կը մեկնի) Եթէ երբեք ամուսինս ձեզ կը պարտի ո և է բան, բնականաբար պարտաւոր եմ վճարել. բայց կ'աղաջնօմ որ ներողամիտ ըլլաք, այսօր մօտ գրամ չունիմ, վերակեցուս քաղաքէն վաղը կամ միւս օր կը վերագառնայ ու ես պիտի հրամայեմ որ վճարէ այն՝ ինչ որ կը պարտի ամուսինս: Բայց, ինչպէս ըսի, առայժմ ձեր խնդիրքը չեմ կրնար կատարել: Բացի այդ, վեց ամիս տառչ ճիշտ այսօր էր որ կորունցուցի սիրելի ամուսինս, ու հիմա մտային այնպիսի խանգարեալ դրութեան մէջ եմ որ, գրամական խնդիրներով զրադելու ժամանակ չունիմ:

ՍՄԻՐՈՅ. — Լո՛ւ, ես ալ մտային այնպիսի գրութեան մէջ եմ որ՝ իթէ երբեք կալուածներուս գրաւի գրուած գրամի փոխարժէքը վաղը չվճարեմ, փճացած եմ այլեւս: Այն տահն ամբողջ կալուածներս պիտի գրաւուին:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Ինչ որ առնելքդ է վաղ չէ միւս օր պիտի ստունու:

ՍՄԻՐՈՅ. — Այդ գրամին ո՛չ թէ «վաղը միւս օր» , այլ այսօր է որ պէտք սնիմ:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Շատ կը ցաւիմ, բայց այսօր բահ համար անհամարն է գարուիք:

ՍՄԻՐՈՅ. — Ու ես ալ ձեզ կ'ըսիմ թէ՝ ինչ

համար ալ անհնարին է «վաղը միւս օրը» ըստ պատելը:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Բայց ի՞նչ կ'ակնկալէք ինձմէ. ըսի թէ մօտ պատրաստ գրամ չունիմ:

ՍՄԻՐՈՅ. — Բսել է չես կարող վճարել:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Այսո՛, չեմ կարող:

ՍՄԻՐՈՅ. — Հը՛մ, հը՛մ, ատիկա վերջին խօսքը է:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Այսո՛, վերջին խօսքս:

ՍՄԻՐՈՅ. — «Վերջինն խօսքդ» . . . ԶԵ՞ս կրնար միտքդ փոխել:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Ո՛չ, վերջին խօսքս ըսի:

ՍՄԻՐՈՅ. — Ճնորհակալութիւն, մեծապէս շընորհակալութիւն, գոհ մնացի. (ուսերը վեր բօրուելով) ու կ'ակնկալին որ պաղարիւն ըլլամ: Այսօր արեւծագէն առաջ առւնէն գուրու ելայ ու շրջան ըրի բոլոր պարտատէրերուս. ո՛չ ոք, ոչ մէկ հատը գրամ ունէր: Շունի պէս ասդին անդին վազեցի, հալ ու մաշ եղայ, անօթի ծառաւ, վերջապէս եկալ քու քովդ, մեր տունէն քսան մզսն հնուու: Գրամիս համար եկալ, և փոխանակ պահանջքս տալու, ինձ կը հրամցնէս «մտային խառնակ գրութիւն»: Կը խորհիս թէ ատով գոհ կ'ըլլամ:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Արդէն շտա պարզ ըսի թէ՝ ձեզ պիտի վճարեմ՝ երբ գործակատարս վերագառնայ:

ՍՄԻՐՈՅ. — Ես եկայ ոչ թէ գործակատարիդ հետ խօսելու, այլ ձեզ հնու, աիկին: Ինչո՞ւ այդ առանձնական համար չէք — դումուման ոգ կը շրապնակ ներ ականջներուս:

ՏիկիՆ ՓՈՓՈՎԱՅ. — Այդ տեսակ անձանօթ բաւ-
ցատրութիւններ լնելու ընդունակ չեմ, և չեմ
ալ ուզեր վայրկեան մը աւելի լոել ձեզ: (Բար-
կուրեամբ դուրս կը մեկնի):

ՏԵՍԻԼ, Ե.

ՄՄԻՐՈՅ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

ՄՄԻՐՈՅ. — Ի՞նչ կ'ըսէք ասոր, ամիկինը մը-
տային խառնակ գրութեան մէջ է եղեր. իր աշ-
մուսինը կորսնցուցած է ճիշտ վեց ամիս առաջ.
բայց իմ ինչո՞ւս պէտք: Ես պարտաւոր եմ իմ
կալուածներուս տոկոսը վճարե՞լ թէ ոչ: Հսու «նե-
րողամիտ» ըլլալու խնդիր կը մնայ ալլեւս:

Ամուսինդ մեռեր է, — աղէկ, հասկցանք,
«մտային խանգարեալ գրութեան մէջ եմ» ըսե-
լով ամէն բան կը լմնա՞յ միթէ: Գործակատարգ
մէկ կողմ կորսուեր է, — է՛հ, սատանան տանի—
ատ ինձ ի՞նչ կը վերաբերի, պէտք է որ իմ պա-
հանջներս մէկդի՞ թողում. միթէ ատանկ բան
կ'ըլլա՞յ... Ո՞ր մէկուն հասնիմ: Կ'երթամ պար-
տատէլներէս մէկուն՝ ան տունը չէ, երկրորդը
կը պահուըտի, երրորդը ժանտախտէ բռնուած
է, իսկ տիկինն ալ «մտային խանգարեալ գրու-
թեան մէջ է եղեր»: Ոչ մէկը խիզճ կ'ընէ վճա-
րելու: Պատճա՞ռը, — սրովհետեւ զիրժնք շատ
գգուեցի, որպէս զի վերջը հաւու պէս փետտեն
զիս: Շատ լաւ, ասկէ վերջը զիս կը աւսնէք:
Արդէն յանցանքը իմն է եա՛... Մարդ Աստու-
ծոյ, քեզի ո՞վ ըստու որ այդչափ առատաձեռն
ու գթաօիրտ ըլլաս:

Չէ, ուրիշ կերպ չըլլար: Ես հիմակ ճիշտ հսու

կը նստիմ, և չեմ մեկնիր՝ մինչեւ որ գրամմերս
չվճարէ: Ո՞հ, յիմար եմ ես... յիմար...

Այս պահուս այնչափ բարկացած եմ որ, ա-
մէն բան աչքիս առջեւ դեւ կը թուի: Ուաքերս
սաստիկ կը գողան և շունչու կը կտրի: Աստուս ծ
իմ, հիւանդ եմ ես, հիւանդ. Է՛հ, մէկը չի կա՞յ
հսու: (Զայն կուտայ):

ՏԵՍԻԼ, Զ.

ՄՄԻՐՈՅ ԵՎ ԼՈՒԲԱ.

ԼՈՒԲԱ. (Աերս մժմեղով) — Ի՞նչ կ'ուզէք:

ՄՄԻՐՈՅ. — Գաւաթ մը ջուր, չուր, գաւաթ
մը ջուր: (Լույս կը մեկնի):

ՄՄԻՐՈՅ. — Ի՞նչ ալ աղուոր տրամաբանու-
թիւն...: Ես անմիջական ստիպման տակ գըտ-
նուիմ և ունեցած հարստութիւնս ձեռքէս թող
երթայ, որովհետեւ տիկինը «մտային խանգարման
մէջ է եղեր»...:

Ասոր կ'ըսեն կնոջ տրամաբանութիւն!, միակ
ճիշտ տրամաբանութիւնը՝ որ անոնք գիտեն, այն
ալ օրուան նորաձեւութիւնն է, ու այդ է պատ-
ճառը որ ես չեմ ուրիշ կնոջ հետ խօսիլ, և պի-
տի չընեմ ալ: Կը նախընտրեմ ամբողջ երեք
ժամ ալիւրի ամբարին մէջ սպասել, քան թէ
վիճարունութեան մտնել զեղեցիկ սեռին հետ:
Ճիշտ է որ ըստած են թէ՝ «կնոջ մազը երկար է
խելքը կարձ»:

Օ՞ք, ծունկերուս վրայ ալ քալելու կարողու-
թիւն չի մնաց: (Կը նսի):

ՏԵՍԻԼ, Է.

ՍՄԻՒՐՈՅ ԵՎ ԼՈՒՐՅԱ.

(Լուրա ներս կը մենի գաւաք մը ջուր ձեռյլ)։
ԼՈՒՐՅԱ. (ջուրը տաղով)։ — Տիկինս հիւանդ է,
այցելու չընդունիր։

ՍՄԻՒՐՈՅ. — Կորսուէ՛ ուրկէ, անպիտան։
(Լուրա կը մեկնի)

ՍՄԻՒՐՈՅ. — Տիկինը հիւանդէ, այցելու չըն-
դունիր . . . ! ! Սիրելի տիկին, չե՞ս ուզեր ըն-
դունիլ և է մէկը, լաւ, կարգադրէ հաշիւս և
ես կը մեկնիմ անմիջապէս։

Անանկ բան չի կայ. ես հոս պիտի կինամ և
փակիմ այս աթոռին՝ մինչեւ օր գրամմերս ստա-
նամ։ Գու կրնաս շաբաթ մը հիւանդ ըլլու, այն
տաեն ես եօթը օր հոս պիտի նստիմ։ Եթէ տա-
րի մը հիւանդ ըլլաս՝ հոս կը նստիմ ճիշտ 12
ամիս։ Ու վերջապէս այս խաղը ես պէտք է որ
շահիմ, սիրելի տիկին։ Չես կարսզ զիս հան-
գարտեցնել սեւ շղարշներովդ ու սուգովդ, և ոչ
ալ այտերուդ տժգունութիւնովը։ Այդպիսի տըժ-
գոյն այտերու ուրիշ անգամմեր շատ հանդիպած
եմ։ (Պատուհանին մօտենալով կը պօռայ)

— Սիմօն, ձիերը կառքէն քակէ, այնպէս կ'ե-
րեւի թէ հոս բաւական տաեն պիտի մասնք։
Տար ախոռը զանոնք և խեղճերուն գարի տուր։
(Կը հեռանայ պատուհանին)։

Ա՞հ, որչափ ալ տաք է (կը յայէ մտածկո)։
Ոչ ոք կ'ուզէ իր պարտքը վճարել. օր մը ամ-
բողջ բարձուց սիրահիր ուց անցնուլէ վճարչ, ինձ
ասեւ շղարշ և մոտցին խանդարուած դրութիւն»

Կը հրամցնեն։ Գէշ չէ։

Ա՞հ, զըսւ խո որչափ կը ցաւի . . . կարծես
թէ լու պիտի ըլլայ՝ եթէ գաւաթ մը գոնեաք
առնեմ։ Այս՛, այս, այդ է միտկ գարմանը։ (Կը
կանչէ) Սպասաւո՞ր . . .

ԼՈՒՐՅԱ. (ներս կը մենի)։ — Ի՞նչ կ'ուզէք։

ՍՄԻՒՐՈՅ. — Ինձ գաւաթ մը գոնեաք բեր։
(Լուրա կը մեկնի)

ՍՄԻՒՐՈՅ. — Գնաց։ (Կը նաև արոռին վրայ)
յնենեղով յու հազուսները)։

Այս հագուստներով շատ գեղեցիկ կ'երեւիմ,
քնառ ըսելիք չի կայ ?։ Փոշին մէջ թաթիխուած
եմ, կօշիկներս ցեխոտ և աններկ, մազերս չի
սահմարուած։

Այդ մանկամարդուհին կ'երեւի զիս յելուզակ
կարծեց. (յորանցեղով) շատ ալ ճիշտ չէր այս Ճե-
ւին տակ հիւրասինեակ գալ։ Բայց ես այցելու
չեմ, ես պարտապահանջներուն համար սահ-
մանուած։

ԼՈՒՐՅԱ. (կը բերէ գաւաք մը զոնեավ)։ — Ի՞նք-
զինքդ շատ մտերմացուցիր, տունիդ պէս կը
վարուիս, պարօն։

ՍՄԻՒՐՈՅ. (պարզեցով գաւաքը եւ բարկացած)՝
ինչ ըսե՞ր . . .

ԼՈՒՐՅԱ. — Ես . . . ոչինչ . . . ես . . .

ՍՄԻՒՐՈՅ. — Գիտե՞ս թէ ի՞նչ կը խօսիս, ոչ
բառ մը աւելի։

ԼՈՒՐՅԱ. (մեկուսի)։ — Զար սատանայ մըն է։
(Կը մեկնի)

ՍՄԻՒՐՈՅ. — Այդ մարդը զիս կը կատղեցնէ։

օֆ... այնպէս կ'զգամ թէ՝ ամբողջ տիեզերքը
փոշի պիտի վերածեմ հիմակ։ Պարապ տեղը
դիս կը հիւանդացնեն։ (Կը կանչէ)

— ՀԷՅ, բարեկամ, սպասաւոր։

ՏԵՍԻԼ, Բ.

ՏԵԱԿԻՆ ՓՈՓՈՎԱԾ, ՄՄԻՐՈՅ

(Ներս կը մտնէ տիկին Փոփովա՝ այժերը գետին
յառած)։

Տիկին ՓՈՓՈՎԱԾ. — Տէ՛ր, թոյլ տուէք ձեզ ը-
սելու թէ՝ առանձին մնալէս ի վեր մարդոց բարձր
ու խռպոտ ձայնը ինձ շատ կ'անհանդստացնէ, և
ես չեմ կրնար աղաղակներ լսել, խիստ թախան-
ձանօք կը խնդրեմ որ յարգէք իմ այս բաղ-
ձանքս։

ՄՄԻՐՈՅ. — Վճարէ ամուսնոյդ պարտքը և ես
անմիջապէս կը մեկնիմ ասկէ։

Տիկին ՓՈՓՈՎԱԾ. — Շատ յստակ կերպավ արդէն
ըսի թէ առայժմ մօտս այդչափ դրամ չունիմ, և
կը խնդրեմ որ վաղը չէ միւս օրուան սպասելու
շափ համբերատար ըլլաք։

ՄՄԻՐՈՅ. — Նոյնպէս պատիւ ունիմ ես ալ պա-
տասխանելու ոչ ամրչափ նուազ յստակօրէն թէ՝
այդ գրամին այսօր պէտք ունիմ, ոչ թէ «վաղը
չէ միւս օր»։ Այս բացատրութիւնն ալ շատ պարզ
է, այնպէս չէ, յարգելի տիկին։

Չհ՞ս կարող գրամը վճարել, — լա՛ւ, բայց այդ
ինձ կ'օգնէ... (Կը նսի աբոնին վրայ) Շատ լաւ,
եթէ այդպէս է, ես հսու պիտի նոտիմ՝ մինչեւ
«վաղը չէ միւս օր», ճիշտ այսպէս՝ այս աթոռին
գտամուած։ Ասոր ալ ըսելիք ունի՞ս։ (Կը ջղագլր-

զըռուի) Հաէ՛, խնդրեմ, գրաւի գրած հողերուս
տակուը պէտք է վճարեմ թէ ոչ։

Տիկին ՓՈՓՈՎԱԾ. — Պարո՞ն, կը խնդրեմ որ
ձայներնիդ այդչափ չի բարձրացնէք, կարծեմ
թէ լեռը չենք

ՄՄԻՐՈՅ. — Ես լեռի մասին խօսք չըրի, ես
հարցուցի թէ տոկուը պէտք է վճարեմ թէ ոչ։

Տիկին ՓՈՓՈՎԱԾ. — Պարո՞ն, գուք չէք վար-
ուիր այնպիսի քաղաքավարութեամբ՝ ինչ որ
պատշաճ է տիկնոջ մը ներկայութեան։

ՄՄԻՐՈՅ. — Ներեցէք, տիկին, շատ լաւ գի-
տեմ կանանց ներկայութեան վարուելուն ձեւը։

Տիկին ՓՈՓՈՎԱԾ. — Ոչ, չէք գիտեր, կրթու-
թիւն չունիք, գուք անքաղաքավար էք և ան-
կիրթ։ Անգամ մըն ալ այդպիսի թոնով մի խօ-
սիք կանանց հետ։

ՄՄԻՐՈՅ. — Լաւ ուրեմն, տաիկա հրապուրե-
լի է. ըսէք խնդրեմ, ի՞նչ թոնով է որ կ'ուզէք
ձեզ հետ խօսիմ։ (շատ բարկացած, բայց զազուած
խաղավարութեամբ) Տիկին, ներեցէք ինձ, որ-
շա՞փ բերկրութիւն կ'զգամ՝ երբ գուք չէք ու-
զեր ինձ վճարում ընել?։ Հազար անգամ ներո-
ղութիւն կը խնդրեմ, որ եկայ ու ձեզ անհան-
գքստացուցի... (։) Արշա՞փ գեղեցիկ ոգ էր այ-
սօր... (վայրկեան մը լուրիւն) բայց գուք ձեր
այդ սուզին մէջ որչա՞փ գեղեցիկ կ'երեւիք (կը
խոնարհի)։

Տիկին ՓՈՓՈՎԱԾ. — Կատակ չէ, այլ ճիշտ կալ-
տութիւն, ուրիշ ոչինչ։

ՄՄԻՐՈՅ. (անմիջապէս). — Կատակ չէ, այլ
ճիշտ կոպտութիւն։ Զեմ գիտեր թէ կանանց ըն-

կերութեան մէջ ինչպէս վարուելու է։ Կեանքիս
մէջ այնքան շատ կիներ ճանչցած եմ, որքան
չեմ տեսած ծիծեռնակներ։ Դրեթէ տառներկու
կին փոխած եմ, և ինը հատ ալ թսղուցած։

Այսուհետեւ բնականաբար խնդութիւն չէր
ըրածու, ապրեցայ շարք մը գեղուհիներու հետ,
խոնարհեցայ . . . Հարիւր կաոր եղայ . . . սիրե-
ցի . . . տառապեցայ . . . և նոյնիսկ ողբացի լու-
սընկային լրտովը։ Սիրեցի խանդաղատանքով.
սիրած եմ այնչափ յաճախ՝ որ սէրը իր տմէն մէկ
փուլով ալլեւս ինձ համար ոչ մէկ գաղտնիք ու-
նի, այդ մասին իր եղանակին քարոզած եմ, և
եղանակէն վերջն ալ կնոջ գատը պաշտպանած։
Բաղդիս կէսը կորսնցուցի սրտի մը համար, բայց
դարձեալ անարատ մը չգտայ։

Ամէն բան լրացած է։ Ան աչքեր, կրակոտ
ու փայլուն, կարմիր շրթներ, կլորիկ այտեր,
լուսնեակ գէմք, սիրուն ու չարածճի ժպիտ-
ներ . . . այդ ամէնուն կուտ մը իսկ չեմ տար,
տիկին։ Չիւրի մը առջեւ չէ որ կը խօսիմ միայն.
բոլոր կիները, առաջինէն մինչեւ վերջինը, պար-
զապէս թեթեւուղիկ, տղէտ, կարճամիտ, զըր-
պարտող, բամբասող, պարապի, այսինքն փոք-
րոգի, փառասէր, վերջին ծայր նախանձոտ, ան-
սիրտ, անխրդ, անտրաման և տառնց պէս շատ մը
ունակութիւններու տէր են։ (իր ձակցին զարնե-
լով) Կւներես անկեղծութեանս, ճնճղուկ մը կրնայ
շատ աւելի աղօտ խնդիրներ պարզել, քան թէ
շրջազգեստով փիլխսովաները։ Փա՛ս կ'ու-
զես, —ա՛ռ էն բանաստեղծականը, էն յաւիտե-
նականը, էն կատարեալը, ու նայէ անոր, պիտի

տեսնես թէ ան իր ամբողջութեամբը արաւ է։
Կ'զմայլիս անոր և կը տիրանաս հոգիին, ու շու-
տով կը հասկնաս թէ կատարեալ կոկորդիլոս մըն
է, (յովի արոռը մեկ կողմէ կը հոգի բայց ամէնէն
զզուելին այն է որ՝ այդ կոկորդիլոսը ինքինքը
ստեղծագործութեան «գլուխ գործոցը» կը կար-
ծէ, և այնպէս կ'ենթագորէ թէ սէրը մինաշնորհ
մըն է միայն իրեն համար արտօնուած։

Եթէ սուտ կ'ըսեմ՝ թող ինձ դժուքին եօթը
անդունդը քշեն։ Կի՞ մը, բացի իր փոքրիկ շու-
նէն՝ ոչ սքի կը սիրէ անկեղծօրէն։ Ես ամէնքն
ալ ակաայիս զարկոծ եմ։ Սիրոյ խնդրին մէջ կին
մը ուրիշ ոչինչ կրնայ ընել, բայց միայն լալ ու
ողբաւ . . . մինչես մարդը . . . կը տառապի և կը
զոհաբերէ . . . Դուք այնչափ անբաղդ էք, տի-
կին, որ ինձմէ շատ աւելի լաւ կը հասկնաք եր-
կու սեռի բարատներու խկական արժանիքը։
Լաւ, հիմա լսէ ինձ հոգիիդ բոլոր անկեղծութեամ-
բը, կը ճանչնա՞ս երբեք կին մը՝ որ հաւատա-
րիմ և ուխտեալ ըլլայ։ Կ'երդնում որ համ մը
չես կարող ցայց տալ։ Զի կոն հաւատարիմ և
ուխտեալ կիներ, բացի ծերերէն և սոսկալի տը-
զեղներէն։ Շատ աւելի դիւրին է գտնել եղջիւր-
ներ ունեցող կատու մը և կամ թէ ճերմակ ագ-
ռաւ մը, քան թէ ճշմարիտ կին մը։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Այսուհետեւ, ապա սիրոյ
հանդէպ ո՞րն է որ հաւատարիմ կը կարծէք։ —
Մարդկիք։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Մարդիք . . . (։)։ (Դառն
ժպիտով մը) Մարդիք հաւատարիմ և յարատեւ

են սիրոյ հանդէպ (։)։ Շնորհակալութիւն այլք գիւտիդ համար (։)։ Բնաւ չէի կասկածիր առակէ . . . (։)։ (զայրացած) Բայց ի՞նչ իրաւունքով այդպէս կ'ըսես։ Մարդիք հաւատարիմ և հաստատուն։ Եթէ այդ է խնդիրը, ձեզ պէտք է ըսեմ թէ՝ բոլոր ճանչցած մարդոցն մէջ լոււագոյնը իմ մեռած ամուսինս էր, — կը սիրէի զինքը համբերատարութեամբ, ամբողջ հոգւովս, այնպէս՝ ինչպէս գեռատի, խելացի կին մը կրնար սիրել։ Իրեն նուիրեցի իմ երիտասարդութիւնս, երջանկութիւնս, կեանքս ու բաղզու Միմիայն իրեն համար ապրեցայ, ու պաշտեցի զինքը։ Շատ լաւ, այս ամէնուն փոխարէն նոյն մարդը խարեց զիս ամենատամօթալի կերպով։ Իր մահաւընէ վերջը, իր սեղանին գարակներէն մէկուն մէջ գտայ կանանց կողմէ խրկուած շատ մը նաւակներ։ Ու մինչ ինքը կ'ապրէր — ո՞հ, որշափդուար է յիշել — ինձ մինակ թողուց ամբողջ չորս շաբաթ, և մհարանքներ ըրաւ ուրիշ կիներու։ Իմ աչքիս առջեւ։ Ան ինձ խարեց, վատանեց զրամներս, և անարգեց սէրս։ Ու այդ ամէնուն փոխարէն ես գարձեալ հաւատարիմ հմ մնացեր իրեն . . . Ան մեռած է, և ես գարձեալ հաւատարիմ մնացեր եմ իրեն։ Թաղած եմ ինքնինքս այս չորս պատերուն մէջ, ու մընչեւ կեանքիս վերջը բնաւ չպիտի դադրիմ սպալէ։

ՄՄԻՐՕՅ (ծալրացին խնդրումով մը). — Ագաւէ ի՞նչ կը կարծես ինձ։ կը կարծես թէ չի՞մ գիտեր ինչու համար այս չորս պատերուն մէջ թաղած ես ինքինք։ Ատիկա այնչա՛փ բանաստեղծական է, այնչա՛փ խորհրդաւոր որ՝ դեռաւ

տի սպայ մը և կամ երկար մազերով բանաստեղծ մը երբ անցնի տունիդ առջեւէն, գէպի վեր՝ պատուհանդ նայելով պիտի ըսէ։ «Հոս կը բնակի խորհրդաւոր տիկինը, որը իր ամուսինոն սիրուն համար ինքինքը այս չորս պատերուն մէջ թաղած կ'ապրի»։ Հէյ, այդ խաղերը մենք բոլոր գիտենք։

Տիկին ՓՈՓՈՎԱ (զայրացկոս). — Ի՞նչ ըսել կ'ուղես։ Ի՞նչ համարձակութեամբ հետո այդպէս կը խօսիս։

ՄՄԻՐՕՅ. — Ինքինքգ կենդանի թաղած ես, այդ ճիշտ է, բայց մոռցեր ես երեսիդ սնքոյրը, այնպէս չէ։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Ինչպէս կը համարձակիս ինձ գէմ այդպէս խօսելու։

ՄՄԻՐՕՅ. — Մի բարկանար, տիկին, ներուզութիւն կը խնդրեմ. բայց յիշեցէք որ ես ձեր գործակալը չեմ։ Ես խնդիրները իրենց խկութեամբ է որ կը պատկերացնեմ։ Կին մը չեմ, և ես կատարեալ իրաւունք ունիմ անկեղծօրէն ըսելու այն՝ ինչ որ կը խորհիմ։ Կ'աղաչեմ որ դերասանութիւններ չընէք։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Ի՞նդ հակառակը, ո՞չ թէ ես, այլ դուք էք որ երեսոյթներ մէջտեղ կը բերէք։ Բայց բարի եղէք ինձ հանգիստ թողուլ։

ՄՄԻՐՕՅ. — Վճարեցէք ինչ որ կը պարտիք, և ես վայրկենապէս կը մեկնիմ։

Տիկին ՓՈՓՈՎԱ (նեղացած). — Զպիտի վճարեմ։

ՄՄԻՐՕՅ. — Եերեցէ՛ք, պիտի վճարէք։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Ո՞չ, պարոն, իբր պատիք

կոպէկ մը անդամ չպիտի ստանաք։ Շատ լաւ
կ'ընէք՝ եթէ զիս հանգիստ թողուք ու մեկնիք։

ՍՄԻՐՈՅ. — Զեր ամուսինը ըլլալու հաճոյքը
չունիմ և ոչ ալ ձեր ծառան։ Հետեւաբար պէտք
չէ որ այդշատ առաջ երթաք ձեր հրամաննե-
րուն մէջ։ (կը նսի) Ասանկ կատակերգութիւն-
ներ չեմ սիրեր։

Տիկին ՓՈՓՈՎԱ. (բարկացած արտայայտութիւ-
նով). — Դարձեմ կը նստիք։

ՍՄԻՐՈՅ. — Այո՛, ինքինքս հանգիստ կ'ընեմ։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Կ'ազաչն որ մեկնիք այլ
եւս։

ՍՄԻՐՈՅ. — Ստիպուած նորէն կը կրկնեմ, —
վճարեցէք պահանջքու։ (մեկուսի) Որչափ բար-
կութիւն կուգայ վրաս։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Քեզ պէս աներեսին հետ
ոչինչ ունիմ ըսկելիք։ Կ'ազաչն որ քաշուիս աս-
կէ։ (բարկացած) Զե՞ս երթար։

ՍՄԻՐՈՅ. — Ո՞չ։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Զե՞ս . . .

ՍՄԻՐՈՅ. — Ո՞չ։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Շատ լա՛ւ։ (Զանգակը կը
զարնէ)։

ՏԵՍԻԼ Թ.

(Ներս կը մտնէ Լուսա)

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Առքա՛, այս մարդուն
դուրսի դուռը ցոյց տուր։

ԼՈՒՔԱ. (Սմիրօֆին մօտենալով) . . . Պարո՞ն, հա-
ճեցէք դուրս ենել, քանի որ տիկինը այնպէս
կը բաղձայ, հրամէ պարո՞ն։

ՍՄԻՐՈՅ (նստած տեղին վեր ցատկելով). — Լոէ՛,
անբան արարած, որո՞ւն հետ է որ կը խօսիս,
հիմա՞ քեզ ձմերուկի պէս գետին կը զարնեմ։

ԼՈՒՔԱ (դոդդալով և ձեռիլ կուրծին դրած).
— Երկնքի բոլոր սուրբեր, օգնութեան հասէք
ինձ։ (արռոի մը վրայ կ'իջնայ) Հիւանդ եմ, կը
գողզզամ։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Ո՞ւր է Տաչան. (կը պօռայ)
Թանիա՛, Տաչա՛։ (զանգակը կը զարնէ)։

ԼՈՒՔԱ. — Օ՛Փ, օ՛Փ, անոնք անտառ գտցած են
ելակ ժողուելու, երանի թէ հսու ըլլային։ Ոչ ոք
կայ տան մէջ։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Պարո՞ն, ասկէ մեկնելու
չնորհը պիտի ընհմ ինձ։

ՍՄԻՐՈՅ. — Տիկի՞ն, կը ինգրեմ որ ինձ հետ
քիչ մը աւելի քաղաքավարի վարուխ։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Դու կոպիտ գեւ մըն ես,
լաւ եւս է ըսեւ՝ չղջիկ մըն ես։

ՍՄԻՐՈՅ. — Ի՞նչ ըսիք . . .

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Բոփ թէ դուք չղջիկ կամ
գեւ մըն էք։

ՍՄԻՐՈՅ (ոսի ելլելով և խնի մը խայլ յա-
ռաջանալով). — Ի՞նչ իրաւունքով զիս կ'անողատ-
ուէք, տիկի՞ն։

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Այո՛, այլեւս կարգը եկաւ
ձեզ անպատուելու։ Դուք կը կարծէք թէ ձեզմէ
կը վախնա՞մ։

ՍՄԻՐՈՅ. — Ու ձեզ այնպէս կը թուի թէ՝
քանի որ գեղեցիկ սեսին կը պատկանիք, իրա-
ւո՞ւնք ունիք զիս անպատուելու. բայց կը ոք-
խալիք։ Ուրեմն ձեզ կուի հրաւէր կը կարգամ

ԼՈՒՔԱ. — Բալոր երկնքի սուրբեր, օգնութեան
հասէք: Գաւաթ մը ջուր տուէք ինձ:

ՍՄԻՐՈՅ. — Պէտք է որ կռուինք:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Որովհետեւ գիւղացիի մը
բռունցք և գոմէշի մը թօքերը աւնիս, այնպէս
չէ, կը կարծես թէ քենէ կը վախճա՞մ: Հա՛, հա՛...
Դու կոպիտ գիւղին մը իս ու ջզիկ մը:

ՍՄԻՐՈՅ. — Հրամանէ՛. ես երեք ո ե է մէկի
թաղ չեմ տար որ գիւղ անպատաւէ, մանաւանդ
այնպիսիներուն, ուստիիներն են կիները:

Տիկին ՓՈՓՈՎԱ. (կը ջամայ կարողութենին ա-
ւելի պոռայ) Գիւղ, գիւղ, գիւղ:

ՍՄԻՐՈՅ. — Այս՝ ժամանակն է մէկդի զնել
այն խենդ գաղափարները թէ՝ միմիւն մարդիկ
պատասխանատու են էնսիւթի համար: (Տիկին
Փոփովային դառնալով) Դուք, կիներդ, սեռային
հաւասարութիւն կ'ուզէք, — լա՛ւ, միեւնոյնը ես
ալ, ուրեմն հրամանէ, ու պիտի մէ...:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Մենամա՞րտ կ'ուզէք, շատ
լա՛ւ:

ՍՄԻՐՈՅ. — Եւ ճիշտ այս վայրկեանիս:

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Այս՝ ճիշտ այս վայրկեա-
նիս: Ամուսինս քանի մը ատրճանակ թաղուցած
է: Երթամ՝ և բերեմ՝ զանոնք: (Դեպի դուռը կը
յառաջանայ ու մեկնե ես կը վերադառնայ) Ո՞չ,
որչափ պիտի ուրախանամ՝ երբ ճիշտ իս ճակ-
տին մէջտեղը գնդակ մը տեղաւորեմ: (Կը մեկնի):

ՍՄԻՐՈՅ. — Թող գայ ու կը տեսնուինք: Վառ-
եակի պէս պիտի մօրթեմ զինքը: ես ոչ աղայ
եմ և ոչ ալ ցնդած խենդ մը: Ինձմէ աւելի ու-
ժեղ մէկը չիկայ:

ԼՈՒՔԱ. — Երկնքի բոլոր սուրբեր, օգնութեան
հասէք: (Ամիրօփի առջեւ ծունկի կը չոյի) Տէր
իմ, գթայ խեղճ ծերուեկիս: Մեկնէ առկէ: ինձ
այնպէս վախցուցիր որ բոլոր սուրբներս աշնան
տերեւներու պէս կը զողան և գու կ'ակնկալես
որ քաջասրառութիւն ունենամ: և տիկնոջո հետ
կատարէլիք մհնամարտեալ վեայ ըլլամ ու գի-
տեմ: Չէ, չեմ կրնար:

ՍՄԻՐՈՅ. (առանց անոր շնչու) Մենամա՞րտ,
հէ: Ահաւասիկ քեզ սեռա ին հաւասարութիւն,
կանանց ազտատագրութիւն^(*): զինքը սպաննելէս
վերջը նոր կանոն մը պիտի հաստատեմ: Բայց
ո՞վ կ'ըլլայ կին մը, (անմիջապէս կը յիշէ) «ո՞հ,
որչափ պիտի ուրախանամ՝ երբ անոր ճակտին
մէջտեղը գնդակ մը տեղաւորեմ»: Հա՛, հա՛, հա՛,
լա՛ւ, լա՛ւ, աեսնենք ո՞ր մէկս, սիրելի տիկին:
(Ճայնը փոխելով) Բայց ո՞վ է կինը, ի՞նչ է անոր
կարողութիւնը: Ահա՛ քիչ առաջ տեսանք իր
գէմքը, իր պատերը վայրի կակտչի մը պէս կառ-
կարմիր գարձան, իսկ աչքերը՝ կայծքարի: Ճիշտ
է որ տասներկու կին թողած եմ և ինը հատ ալ
զիս թողած են, բայց ասոր պէս հատ մը չի տե-
սայ գես:

ԼՈՒՔԱ. — Տէր, գթառատ հայր, մեկնէ առկէ
և ես ամէն օր քեզ համար պիտի ազօթեմ:

ՍՄԻՐՈՅ. — Ահաւասիկ քեզ տիպար կին մը:
Քնչպէս կ'ըլլայ որ կին մը այսչափ յանդուգն ըլ-
լայ: Կ'երեւի իր սեռին մէջ իրը նմոյշ մէկ հա-
տիկ բուսած է, ճիշտ մէկ հատիկ: Ո՞չ երեսի
կնծիու, ոչ վափկութիւն, համակ կրակ, ուժ,
իսկ և իսկ կատաղի կին մըն է: Իրաւ օր շատ

ափսոս պիտի ըլլայ այսպիսի հերոսուհի մը ըստ
պահնելը :

ՀՈՒՔԱ. (այժմերը սրբելով) Տէր իմ, մեկնեցէք,
ինգրեմ, մակնեցէք, ի սէր երկնքի բոլոր ոռու-
թերբուն :

ՍՄԻՐՕՅ. — ԶԵ, աստիս անկեղծութիւնը պէտք
չէ որ ծածկեմ : Հաւասարապէս կը սիրեմ զինքը,
այս՝ հոգիիս ամբողջ թափովը կը սիրեմ զին-
քը՝ բոցակէզ սէրով մը : Ու այդ մոլեգին սիրոյ-
իրը ապացոյց՝ պատրաստ եմ իր մեռած ամուս-
նոյն բոլոր պարտքերը չեղեալ նկատել : Ո՞հ,
այն ի՞նչ գեղեցկութիւն, այն ի՞նչ գրաւիչ աշ-
քեր : Կի՞ն է թէ հրեշտակ :

ՏԵՍԻԼ Ժ.

ՏԻԿԻՆ, ՓՈՓՈՎԱՅ, ԼՈՒՇԱՅ, ՄՄԻՐՈՅ

(Տիկին Փոփովայ ներ կը մտնէ ձեռքերուն մէջ
մեյմեկ ատրամակ բոնած)

Տիկին, ՓՈՓՈՎԱՅ. — Ահաւասիկ զէնքերը, բայց
կոռւելէ առաջ կը հաճի՞ս ինձ ցուցնել թէ ի՞նչ-
պէս պէտք է կրակել . կեանքիս մէջ ատրամա-
նակ գործածած չունիմ, ասիկա առաջին անգամը
պիտի ըլլայ: Ո՞հ որչափ ուրախ պիտի ըլլամ՝ երբ
այդ ճակտիդ մէջտեղը գնդակ մը տեղաւորեմ:

ՀՈՒՔԱ. (ծունկերը դոլլրողալով). — Երկնքի բո-
լոր ոռութեր, օգնութեան հասէք: Երթամ պար-
տիզպանն ու կառապանը կանչեմ: Աստուած իմ,
Աստուած իմ, միթէ չմ' տեսներ այս աղէտը:
(Կը մեկնի)

ՍՄԻՐՕՅ (կը յննէ զենքերը) կան շատ տեսակ
ատրամակներ, տիկին, կան նաեւ քափսիւլա-

ւոր ատրամակներ՝ մենամարտի համար մաս-
նաւորապէս շինուած: Ասոնք «Սմիթվէնոլն» են՝
ամենալավնտիր տեսակներ: Իւրաքանչիւրը առնը-
նուազն 90 բուալի կ'արժէ: Հիմակ, հոս նայե-
ցէք, ատրամակը պէտք է բանէք այսպէս. (Ան-
կուսի) այս աչքերը ինչպէս դիմանան :

Տիկին ՓՈՓՈՎԱՅ. (ատրամակը առնելով). — ԱՅՄ
տեսակ:

ՍՄԻՐՕՅ. — Այս՝ այդ տեսակ, յիսոյ կը վեր-
ցընես բլթակը, ահա՛ սապէս նշան կ'առնես.
Գլուխդ քիչ մը զէպի ետ կը բանես, կ'երկարես
բազուկդ սանկ, յետոյ ասիկայ կը սեղմես այս
մատովդ (մելուսի, կրակ ու բոց աշեր) ու կը
լրանայ. բայց գլխաւոր բանը պէտք է պազար-
իւն ըլլալ և նշան առնել հաստատապէս: Զա-
նայ որ ձեռք չգողաց:

Տիկին, ՓՈՓՈՎԱՅ. — Մի վախնար, սենեակը
յարմար տեղ չէ մենամարտելու համար, պար-
տէզ երթանք:

ՍՄԻՐՕՅ. — Շատ լաւ, բայց միայն կ'ուզեմ
ազգաբարել որ ես օգին մէջ պիտի կրակեմ:

Տիկին, ՓՈՓՈՎԱՅ. — Ի՞նչ նպատակով և ի՞նչու:

ՍՄԻՐՕՅ. — Որովհէտեւ... որովհէտեւ... բայց
ատիկա իմ գիտնալիք բանս է:

Տիկին, ՓՈՓՈՎԱՅ. — Կը վախնա՞ս, հա՛, հա՛,
հա՛: Ո՞չ պարսն, մի՛ ջանար խուսափելու, պէտք
է որ ինձ հետեւիս գէպի պարտէզ: Զպիտի կըր-
նամ հանգստանալ՝ մինչեւ որ գնդակ մը չտե-
ղաւորեմ ճակտիդ վրայ: Այս՝ այդ զզուելի ճակ-
տիդ վրայ: Կը վախնա՞ս:

ՍՄԻՐՕՅ. — Այս՝ կը վախնամ:

Տիկին ՓՈՓՈՎԱԼ. — Բըածդ ճիշտ չէ. ինչո՞ւ
չես ուզեր որ մենամարտինք :

ՍՄԻՐՈՅ. — Որովհետեւ . . . որովհետեւ կը սի-
րեմ քեզ :

Տիկին ՓՈՓՈՎԱԼ (բարկացած եւ գրզուած). —
Զիս կը սիրէ, տակաւին յանդգնութիւն ունի ը-
սելու թէ զիս կը սիրէ . . . (դեպի դուռը ցոյց
տաղվ) Մեծարանքներս :

(Միմիրօֆ առանձնակը սեղանին վրայ կը դնէ.
առանց բառ մը խօսելու կ'առնէ զյաստիլ ու կը
մեկնի. վայրիեան մը կանգ կ'առնէ դրան մեջ.
երկուինն նայուածինը իրարու կը հանդիպին,
յետոյ Միմիրօֆ կամաց կամաց կը վերադառնայ սեն-
եակին մեշտեղը:

ՍՄԻՐՈՅ. — Տակաւին բարկացած էք : Նմա-
նապէս և ես, իրու , կատաղի եմ, բայց կը տես-
նիս ինչ ձեւով է որ կը խօստովանիմ : կը տես-
նիս ամէնը (կը կրակի օդին մեջ) Բայց ի՞նչպէս-
կրնամ օգնել՝ երբ արդէն քեզ կը սիրեմ : (Ետեւի
արդար բռնկեղվ անոր կը կարնի ու կամաց կա-
մաց ծունելով կը ծալլուին) Մարդիկ ինչո՞ւ հա-
մար ասանկ գիւրաբեկ կարասիներ կը գործա-
ծեն : կը սիրեմ քեզ, կը հասկնա՞ս ինձ, բոլո-
րովին սիրահարած եմ քեզ :

Տիկին ՓՈՓՈՎԱԼ. — Մի՛ մօտենար ինձ, ապա
թէ ոչ կը կրակեմ :

ՍՄԻՐՈՅ. — Աստուած իմ, ի՞նչ անգութ է կի-
նը, ինը կին ինձմէ բաժնուեր են և տասներկու
հատ ես թողած եմ, բայց ասոր նման երբեք
չտեսայ. կորսուած եմ, ջախջախուած եմ ամբողջ
էութեամբս :

Տիկին ՓՈՓՈՎԱԼ. — Մի՛ մօտենար ինձ, կը
կրակեմ :

ՍՄԻՐՈՅ. — Կրամկ . . . տակաւին չես հասկնար
թէ ինչ մեծ հաճոյք է որ պիտի պատճառես ինձ
գիմառտուերիդ առջեւ մեռցնելով : Մեռնիլ այն
գնդակէն՝ որ քնքուշ մատներդ արձակած են:
Ո՞հ, հիմակ պիտի ցնորիմ : Խորհէ և շուտով վը-
ճիսդ տուր, որովհետեւ եթէ ասկէ մեկնիմ՝ այլ
եւս զիրար չպիտի կոնանք տեսնել : Վճիսդ ար-
ձակէ : Ես պատուի տէր անհատ մ'եմ, տարեկան
տասը հազար բուալի եկամուտ ունիմ, առաջին
կարգի նշանածիդ եմ. օդին մէջ արծիւը թասած
միջոցին կրնամ զարնել : Ունիմ աղուսը ձիեր:
Կուզե՞ս իմ կինս ըլլալ :

Տիկին ՓՈՓՈՎԱԼ. — Ճո՛ւտ մենամարտի :

ՍՄԻՐՈՅ. — Խենգեցած եմ այլեւս : կը սիրեմ
հոգիիս բոլոր թափովը : (Կը մօսենայ եւ կը բռնի
Տիկին Փոփովահի ձեւը, որը կը ջանայ անկի
ապաշիվ) կը սիրեմ քեզ, (Ծունկի գարով) կը սի-
րեմ քեզ այնչափ սրտագին՝ որ ոչ սքի սիրած
ըլլալ : Հսի արդէն թէ տասներկու կինէ բաժ-
նուած եմ և ինը հատ ալ ինձ թողած են ու ա-
նոնցմէ ո՛չ մէկը աղնչափ մօլեգին և խանդաղա-
կաթ սիրեցի՝ որչափ քեզ : Ձես, անյօյ ու վըշ-
տաբեկ ծունկի եկած եմ քու առջեւ և խղճալի
արաբածի մը նման քեզ է որ կը մատուցանեմ
սիրաս : Ամօթէ ու ծաղրելի, խղճայ գէթ : Հինգ
տարի է որ ոչ սքի սիրած եմ, կ'երդնում թէ
այլեւս պիտի ըընեմ ալ : Ձես, հս անդամալոյ-
ծի մը նման կառչեր եմ գետնին՝ քու ոտքերուդ
տակ : Ձեռքս քեզ կը մատուցանեմ, պիտի ըն-

գունի՞ս թէ ոչ : (պահ մը շուրջիւմ) ԶԵ՞ս ընդունիք : Շատ լաւ : (վեր կը կենայ և շուտափոյք դեպի դուռը կը յառաջանայ) :

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Կեցի՞ր :

ՍՄԻՐՈՖ (կը կենայ) . — Լա՞ւ :

Տիկին ՓՈՓՈՎԱ. — Ո՞չ, ո՞չ, գնայ . ո՞չ, սպասէ . գնա՛, գնա՛, հեռացիր . . . ո՞չ, կեցիր :

Ո՞հ, եթէ գիտնայիր թէ որչափ զայրացած եմ, որչափ մոլեգին . . . (ձեռի ատրճանակը սեղանին վրայ կը դնէ) ատիկա մատներս ճշմնց : (բաշկինակով կը սրբէ երեսը)

ՍՄԻՐՈՖ (կը մօտենայ և ձեռքերը կը մեկնէ) .
— Տիկին . . .

Տիկին ՓՈՓՈՎԱ (յայլ մը ես երբաղով և ձեռք դեպի դուռը սովորով . . . Շուշտ հեռացիր առաջէ : Ես ուխտած եմ՝ հաւատարիմ մնալ :

(Սյոյ պահուն ներս կը մտնեն Լուժա, պարփականը և ձիապանը)

ԼՈՒՔԱ. — Տիկին, ահա բերի զանոնք :

(Ա Յ Բ Պ Զ)

Ս. ԹՈՔԱՃԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

ԹԶՄԻՐ

ՏԵՇԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ԴՐՀ.

Ագահն կատակերգութիւն	4	»
Ակամայ բժիշկ »	3	»
Աղքատ երիտասարտի մը վէպը	12	»
Ամօրի վէպ	15	»
Այսու Ողբերկութիւն	4	»
Անթօնին վէպ	9	»
Անթօնին չորս հատոր	25	»
Արկւնալիք մարքիզուհին 2 հատոր	15	»
Բամելայի Առաջինութիւնք	6	»
Բարիզն Յամիրիկա 2 հատոր	18	»
Բոլին վէպ Ա. Տիւմայի	6	»
Բոլ նուսարեա »	8	»
Գաղանիք Բարիզի 8 հատոր	120	»
» « թուտերգութիւն	7, 30	»
Գէորգ Ռոշնիկըն	4	»
Դարուս մէկ Զաւեկին խոստավանոնքը	12	»
Դիւտքնակ բլուր	15	»
Երկուստան կեսարք	10	»
Թարթիւֆ կատակերգութիւն	6	»
Թհասաւրոսի բարօյախօսութիւն	10	»
Ժօդէվ Պալսամօ 8 հատոր	80	»
Խմացական փիլիսոփայութիւն	8	»
Խփանոէ 3 հատոր	30	»
Լէօն Լէօնի	10	»
Լիօնի Առւրհանգակը արտօն	6	»

	Հրուշ
Խորհրդաւոր կղզի Յ հատոր	30
Կնոջ մը վէպը 2 հատոր	42
Կրացիէլլա	8
Հետվիճի երդումը	4
Հերքումն կարծեաց գնալոյ	1
Հոօմէօ ձիւլիէթ	7
Ճեր հակ Վարդ վէպ	5
Մաթիլտ 4 հատոր	50
Մուկոլ վէպ	5
Մանօն Լէսքօ վէպ	10
Մարիօն տը Լօրմի խոստովանանքը	35
Միքրո մեղաս վէպ Վոլթէրի	6
Յովհաննա Բարուհին վէպ	10
Նասրէտին Հօնա Հայերէն	3
Նօթը տամ Բարիզի Յ հատոր	24
Ումպք գրաստիրութեան	5
Պարոն տը Գամոր 2 հատոր	15
Պաժժոն Դերկոմն 12 հատոր	9
Պօքաչիօի Տանօրեակ 2 հատոր	10
Սէրը բժիշկ Է կատակերգութիւն	3
Տիկին Մօնօրօ թատերգութիւն	7
Քոյր մը վէպ	7
Քան տարի ետք	40
Օրիորդ Լաքէնթընի	42
Ֆլավի վէպ	5
ԻԶՄԻՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾՆԵՐ	
Եռաձայն երգ Պատարագի Զիլինկիրեան 20	»
Մոլիէրի Կառուկ թարգ. Մ. Նուպարեան 25	»
Դէպի ըեւեռ » » » 7	»
Ֆառութ թարգ. Մ. Նուպարեան	5

	Հրուշ
Բնդէ Պատի. Մամուրեան Ա. հատոր	5
» » » Բ. » 7, 50 »	
« » » Դ. » 15 »	
Հայոց » » 5 »	
Մեւ լուին մարդը » 40 »	
Վահէ Մ. Մամուրեան 5 »	
Բարեկամիս մագնիսական փորձերը 3 »	
Ապուլ Համիս 1, 50 »	
Մարդը մարդու գայլ 4, 50 »	
Զանազան հրատարակութիւններ	
Բառարան Հայ-Ֆրան. Լուսինեան 47, 50 »	
Վշտի ծիծողը Առանձար 15 »	
Փրկիչներ » 6 »	
Գաղտնիք մը է և Պոլիս վէպ 7, 50 »	
Պատմ. Բարուքակրթութեան թարգ. 14 »	
Սառերք հին գէմքերու Մրմրեան 5 »	
Տանեհինգերորդ գար » 10 »	
Ֆէրնանտօ վէպ Ալիք. Տիւմանի 10 »	
Արտքսիա » Սրբուհի Տիւսարի 12 »	
Արշաւրուի ձայներ Զօպանեան 8 »	
Կրթական վերածնութիւն 4 »	
Երուսաղէմի վերջին դէպքերը 2 »	
Բնդտրածակ երգարան 8 »	
Քերթուածք Մկրտիչ Անդմեանի 42 »	
Գեղագրութեան տեսքը Գալֆահան 7, 50 »	
Աւգեւորութիւն խաւար. Ափրիկէ 3 »	
Մանակներու բեմը 4 »	
Կեանքի գործածութիւնը 7 »	
Այրած քնար մը բինկեանի 2, 50 »	

Հրուշ

Ասաջնորդ Զըսւց . Անգլ . լեզուի	5	»
» » Գրանս . »	10	»
Արուեստ հարստանալու	3	»
Լքուած Քնար	5	»
Ծխածան Միսաք Մեծարենց	4	»
Քրիզմագէմ ՄերուժանՊարամետն	4	»
Աւղեցոյց կանանց և Օրիորդաց	5	»
Բարոյախօսութիւն զկանանց	10	»
Երկու Արտեր վէպ	3	»
Երիասարդու	4,50	»
Բիւզանդական Հայ կայսրներ	3	«
Եղեայ Տէմիրճիպաշեան	4,50	»
Յաւին տունը վէպ	4	»
Հայ գոյժ Խրիմեան հոյրիկ	2	»
Վան գոյժ » »	4,50	»
Ժամանակ և խորհուրդ իւր »	4,50	»
Ահւ հոդիր	2	»
Վէրթէր . թարգմանեց Ս . Մամուրեան 7		»
Համերաշխութիւն հայի խնդիր	4,25	»

Առնցմէ զատ մեր գրատան մէջ միշտ պատրաստ կան Պօլիս, Թիֆլիս և Արաւանչման Հըսատարակուած վիպակիսն, գրական, գիտական և ուրիշ բազմատեսակ գաստգրքերու ձոխ մըթերք մը :

Յանձնալարութիւնները կընդունուին բացարձակագէս կանխիկ . վարժարաններու համար մասնաւոր զեղչ :

Դիմել՝ գրԱՏՈՒՆ Ս . ԹԱՔաճեան—ԻԶՐԻՐ



b
B

II

H

ՀՀ Ազգային գրադարան



NL0342329

